

## ՍՊԱՍՈՒՄ

— ու —

Ե՞նչ տըխուր, այսօր՝ հարս մը մեռեք է.  
Ու ձայն մ'ինչպէս որ օդին մէջ հնչուն  
Կ'երկննայ պահ մը, կը ձայնէ հեռուն  
Եւ կամ գոյն մը որ տակաւ ինքնիրմէ

Կը զատուի մարած, կ'անցնի երկինքէն,  
Նոյն գոյնին, ձայնին զացած ուղիով  
Հետք մը, երեւոյք մ'անցած ապահով,  
Գիծ մը կը մընայ բաւական ատեն.

Հողակոյտին նոր մեռնողին վըրայ  
Ուր դեռ արեւը իրկուն չէ քերած,  
Ուր ոտքի հետքեր՝ նաեւ արտասուաց,  
Կեանքի հոտ մը քարմ դեռ կը բըրռայ,

Բընութեան ծոցէն, վերերէն զըւարք՝  
Ըսպասումով գուր, յոյսով կամաւոր,  
Աչքը կը սպասէ ընդ երկար անոր՝  
Կորսըւած բանին ետեւէն անթարք.

Երք գոյներն ամեն ու պատրանքն անթիծ  
Կը վառին կ'անցնին հանդարտ, տխրագին՝  
Վերջալոյսին կամ մէջէն երկընքին՝  
Աչքը հանապազ նայուածքն անթախիծ

Վեր կը վերցընէ ու ամպէն անդին՝  
Անկէ սրտասրոփ՝ բըռբնկած կըրակ  
Անվերջ հայեացքով, դոդով մը բարակ  
Կը սպասէ անոր, կորսըւած բանին:

ՌՈՒԹԵՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ

Խարքերդ, 1895, փետր. 7